

Մ Է Ճ Մ Ո Ւ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ԱԼԹԸՆՃԸ - ՍԵՆԵ

Ռ Ո Ւ Ջ Ն Ե Մ Է Ի

Ն Ո Ւ Մ Է Ի Ր - 441

1287 - ԲԵՊԻԼ ԵՎՎԵԼ ԿԱ

ՅՈՒԼԻՍ 28

ԱԼԱՖՐԱՆԿԱ 9 ՕԳՕՍՏՈՍ

ԱՍԽԱՆՆԵ 28 ՅՈՒԼԻՍ ԲԵՆՉԵՄԳԻ

ԼճԻՐ՝ 6 օգոստոս . Գ.ՅՆԱՅԼԻՍ 27 1/8—27 3/8
" 8 " " 28 5/8—28 7/8

ԹԵՎԵՂԵՓ ԽԱԿԵՐԵՐԻ :

Բարի . 7 ԼճԻՐ՝ :

Ի թախիատա պիր գարրըդըդ վոր :
Ի խօրնոտա , Կուէրոց ցինին իտա
տէթի իլէ Կլիւպ թապիր օլունան պիր
ճէմիւթ բէրտա օմուշ տուր . պու
ճէմիւթ զպէթ ճէտիտ շարթար մէ
տանա գոմա շտուր . ետ թիրօլջու
խսթէր ետ եօղտա ճէնիկ տէվամ օ
լունմոսընը :

Իմբերամթօր Վ իշի համամլարընտան
Բարիսէ ալտէթ իթմիշ տիր :

Պու էանտոէ պիւթիւն Լարոբա
միւսալէհէյէ մէիւալ օլուպ , էվլիւյը
ումուր միւղաքէրէսի իլէ մէշղուշ օլ
տու գլորը հալտէ . ճէնիկ տէ հէնիւ զ
պէթիւք պիր եիւզ աղարթամայան Ի
թախիանլարըն շախսթար իլէ Լարո
բա թէրար ճէնիկէ րուխտաթ վէրսին .
վէ վէրսէ տախի , եալաշ եալաշ Ի
թախիանլարա Վ իննալ տախի վէր
մէլի , շիւնքի Վ էնէտէկ տէրքէն պիր
տէ պիր թիրօլջուպ տը , թիրօլ վէրի :

լիրսէ սօղրատա թիրէսթէ իլէ Խսթ
րիւյը , օ տա վէրիւրսէ նիհայէթ Վ ի
էննալ :

Ուլա Պրոպան . Ի էվանթ Հէրալտ
տա շու վէճհ իլէ եաղըլ տը :

Կէչէն ճիւմաա էրթէսի կիւնիւ .
տուէլը մուաղզամայը Լարոբա սիւ
ֆերատը , խարիճիկէ նաղըրը Լարի բա
շա հաղըթէթէրինին սահիլիւսնէլէրին
տէ մէճիսէ թախանրպ րրէնս Հօհէն
ձօղէրինին Պապը Լի ճանիպիւտէն Ու
լա՝ Պաղաան պէյի թանըրնաղընսօն
շարթարըն թանգիմ իլէտիլէր : Սիւ
ֆերա մէճիսինտէն սօղրա , բաղար
կիւնիւ տախի Պապը Լիտէ վիւքէլա
մէճիսի օլուպ մէճիսի մէղքիւրտէ
տախի գարարը մէղքիւր թաուիլ վէ
թաուտիգ գըլնմըլ օլմաղ իլէ , գալէ
մէ ալընըպ , պիր սիւրէթիւ Ուլա՝
գարու քեահեաթը թէրաֆընտան չը
գարըլան պիր թաթարը մախտուս իլէ
մէմէքէթէյնէ կէօնտէրիլիշ տիր :

— Խուսիա էլի իօի ճէնէրալ Իկնա
թիւթ . պաղը տէֆարէթ մէմուրլարը
իլէ սալը կիւնիւ Լիսօրոզ ճանիպիւնէ
աղիմէթ իթմիշ տիր , միւշարալէհ
իւշ տէօրթ կիւնէտէք ալտէթ Խտէր
գանն օլունուր :

— Էլիսիւ լիւլամը սապըգ Սաա

Իշպու Բուղնամէ հաֆթատա իրի տէֆա . Եանթ սաղը գէ րէնչէմպէ կիւ նիլի նէշը օլունմաղ տըր :
Փիւթթը Լիլիթանէտէ Կէճիւս ալ շափափոն ապօնաթ օրանյար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
այլըց 30 զուրուշ տուր : Լիլիթանթ օրանյարտա սէնէլի 60 վէ ալթը այլըց 33 զուրուշ տուր :
Տաշարարտա , բալթա իւճրէթի իւզէրիմիլէ օլարապ , Ուճմոււայա ապօնաթ օրանյար իշիւն սէնէվի 60
վէ ալթը այլըց 33 զուրուշ վէ սաղընաթ օրանյար իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլըց 40 զուրուշ տուր :

տէթթին էֆէնտի, պու տէֆա հու-
լուլու էճէլի իլէ վէֆաթ էթմիշ տիր.

— Ի՞նչ տէնիդտէ ինկիլիզ ֆըրդայը
տօնանմասընըն գօմանտանը պուլու-
նան | օրտ Վարանա Բաճէթ, պու
տէֆա Լսիթանէյէ կէլիպ, ինկիլիզ
էլէխի | օրտ | պընսա պիր վիզիլմա
վէրէճէթմիշ :

— Վըզանըդտա շէտիտ պիր զէ-
ղէլէ օլուպ, մէմլէքէթէ էրէյի պիր
խտսարաթ վէրմիշ տիր. վաֆիր մինա-
րէլէր տէվրիլպ, խանէլէր տախի եր-
գըմը տըր :

— Ինկիլիզէր Վալագ վէ Պէօլիւք
լիման գարանթինասընտան աշըրը շի-
քեայէթ իթմէքտէ օլտուգլարընտան
պէշ օն թիւճճոր վէ կէմի սահիպլէ-
րի, ինկիլիզ էլէխի | օրտ | պընսա
պու գարանթինանըն գալորըրմասը
իլիւն արդուհալ վէրմիշէր տիր :

— Վալիօնճու գուլուղու թէրա-
ֆընտա պիր գարընըն գօլէրատան վէ-
ֆաթ իթտլի միւթէվաթուր իսէ տէ
ասը օլմամագ կէրէք տիր :

Ի Լ Ա Ն

Պէյ օղլունտա Լատիկէրին Սան-
թա Սարիա (Լստուածաբան) քիլի-
սէսինտէն պու թէրաֆա օլան ճառ-
տէտէ, էլ էաղըսը օլարագ, ու մուրու
մէղհէպիլէյէ միւթաալիգ պէշ ճիւղ
պիր քէպիր ըէսալէ տիւշիւպ զայպ օլ-
մուշ օլտուղունտան, քիմքի պուլ-

մուշ իսէ, էինէ Պէյ օղլունտա. Լը-
մէնի Վաթուկիլէրին էա սուրբ Լը-
րարդութիւն քիլիսէսինէ, էա տա
թադսիմոէ սուրբ Յովհան Սակեբ-
րան քիլիսէսինէ թէսլիմ իթմէսի նիտղ
օղլունուպ, ճայիղ օլան միւքեաֆաթը
տախի վէրիլըր :

Վօնէա վէ Լիկտէ վէ Լտանա սան-
ճադլարը տախիլինտէ քէպին օլուպ,
թէրաֆը տէվէթը Լլիլէտէն էմանէ-
թէն խաղէ օլունմագտա օլան Պէրէ-
քէթի վէ Պուլլար տաղը վէ Քիւ-
լիւք նաթ սիմլի վէ սիմսիլ գուրչուն
մատէնըրինին 90 սէնէ միւտաէթլէ
վէ պաղը շէրաթի իլէ էմիլէթ վէ
սէրմուլէլի պիր գուլմանիայա իհալէ
վէ իլթիլումի, իրտաէի սէնիլէ ճէնա-
պը միւլիւքեանէ միւղթէղայը ալի-
սինտէն օլարագ իճապ իտէն լայիհէ
վէ խարթալարը թանղիմ իթտիրիլիշ
վէ քէյֆիլէթ Լըրորաճա տախի նէշը
իւ իլան իտիլմիշ օլմաղըա, մատէնը
մէղքիւրէնին տէրէօհտէ վէ իլթիլա-
մընա Տէրսաատէթճէ տախի թալիլի
օլտուղու հալտէ շէրաթի մախսու-
սէսինի աղնամագ վէ լայիհէ վէ խար-
թալէրինի կէօրմէք իւղրէ մատէնը
Հիւմայուն մէճլիսինէ աղիմէթ իթ-
մէլէրի իլան օղլունուր :

283 ըէպիւլ էվէլ 23

ԽԵՍՏԻՒԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ

Դէճիտիլէ վրա 282
Տէրանաթը ուլմալիլէ թանղի-
լաթը 100 տալտ ինկիլիզ Լա-
խոտ 140 տալտ վրայի Օսմա-
նիլին պէհէրի :

ՍԱԼԸ ՅՈՒԼԻՍ 26			25ԱՂԱՄՊԱՆ 27			ԲԵՆԶԵԼՄՊԻ 28	
Սալան	Էօլէն	Լիլա	Սալան	Էօլէն	Լիլա	Սալան	Էօլէն
104	104	103 50	103 50	103 50	103 50	103 50	103 50
30 5	30 10	30 24	30 22	30 51	30 20	30 12	30 8